

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԳԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ



Ա. Ա. ԶԻՒ ՑԱՐԻ, ԹԻՒ 6

1 Յուլիս 1890



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒԽ

ՅՊԱՐԱ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ

Փողոց Առշան Համայ, թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԱԻՆՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆ : (Շարայառութիւն) : — Ն . Մ . Վ . Ա .
2. ՔՆԵԱՐԿՈՒԹԻՒՆ : — Գեղրգ Վրդոյս . Թէրզիպաշեան :
3. ՃՈՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ԶՈՀԱՆ ԳԱԼԻԱՆ , Մայիս 1883 : (Շարայառութիւն) : — Ա . Ծ . Վ . Հանեան :
4. ՍՊԱԳԻՐՈՒԹԻՒՆ : (Շարայառութիւն) : — Յ . Վ . Անկմեան :
5. ՈՒՊԵՐՉ Ի Տօնի Մըրոյ Հօրել մերոյ Թբիլուրի Լուսաւորչի , առ Ամեն . Ստեփանոս Պետրոս Փ . Ազարեան Կ . - Պատրիարք : — Զարեհ Մաշիակեան :
6. ԳՐԻԳՈՐԻԱՆ ԱՐՃԱՐՈՒՆԵԱՅ ՔՈՐԵԳԻՍԿՈՊՈՍԻ ՄԵԼԻՆՈՒթիւն բնբեցուածոց :

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Առաջին Տարի

Թոմ 6

1 Յուլիս 1890

ԱՐԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆ (1)



(Եարայացութիւն)

Գ.

Այս թուականները այսպէս հաստատելով, գիւրին կ'ըւ-
լայ մեզ Յիսուսի մահուան տարին գտնել։ Առ այս զատ-
կական Տօնից հաշխւը ունիմք, զոր Սուրբ Յովհաննէս մեզ
կու տայ։

Աւետարանիչն երեք Զատիկկ կը յիշէ, առաջինն այն է
որոյ վերայ խօսեցանք, երկրորդն՝ յորում Քրիստոս ներկայ
չէր, եւ երրորդն՝ որ Յիսուսի մահուան Զատիկն եղեւ։
Մեկնիչներէն ոմանք չորբորդ զատիկ մի եւս կը կարծեն
գտնելի տօնի մի, որոյ անունը չտար Սուրբ Յովհաննէս,
(Պ. Ե. հմ. 1), որում Յիսուս մասնաւորապէս ներկայ գըտ-
նուելու համար՝ Գովլիլիայէ յերուսալմէ եկաւ, եւ յորում
Բեթհեղդա տւազանին անդամալոյն բժշկեց։ Բայց անհնար
է մեզ այս կարծիքը բնուանիլ, եւ որդարեւ ամեն ան-
գամ երբ Սուրբ Յովհաննէս Զատիկը յիշել կ'ուզէ, զայն
յայտնապէս կ'որոշէ Պատկ բառը դործածելով։ այս հա-

(1) Տես Պատկիր երես 97:

տուածին մէջ ընդհակառակն Հրէից տօն մի կ'ըսէ⁽¹⁾ . այս
միայն բաւական է ապացուցանելու համար թէ ա'յլ եր-
կրորդական տօն մի էր : Բաց աստի , Յիսուսի այս անգամ
յերաւաղէմ գանուելը պատմելին անմիջապէս յետոյ , Սարք
Յովհաննէս կը պատմէ թէ Տէրն մեր Գալիլիա անցաւ , եւ
թէ յայնժամ Զատիկին , Հրէից տօնն , մերձ էր : Ուրեմն ա-
ռաջինն Զատիկի չէր , եւ հնար է թէ Փաւրիմի տօնն ըլլայ ,
որ Փետրուար ամայ մէջ եղեւ , Զատիկի տօնին միայն երկու
ամիս յաւաղ⁽²⁾ : Թէ ի՞նչ պատճառի համար Տէրն մեր այս
երկրորդական տօնին առթիւ յերաւաղէմ գնայ , զայդ չեմք
գիտեր , որպէս նաև չեմք գիտեր թէ ի՞նչ պատճառի
համար հետեւեալ Զատիկին հսն չեկաւ . Աւետարանիչն տ-
սնց վերայ բան մի չըսուցեր . ուստի այս նիւթիս վերայ
ոչ այլ ինչ , եթէ ոչ կարծիս միայն կարեմք ընել : Բայց ըլ
կարեմք արդեօք ենթադրել թէ իւր այսու առթիւ ըրած-
նանապարհորդութեան պատճառն ուա էր , զի կ'ուզէր պար-
զապէս բժշկել տւագանին թշուառ եւ լքեալ անդամալոյծը ,
որոյ միամիտ հաւատքն եւ հաստատուն վստահութիւնն իւր
սիրուը շարժած էին :

Ո՞րպէս եւ իցէ , այս՝ ժամանակագրութեան տեսակէ տոպ
երկրորդական խնդիր մի է , եւ չեմք ուզէր այս նիւթիս վե-
րայ տաւեւել երկար խօսիլ :

Ուրեմն Յիսուսի քարոզութիւնն երկու տարիէ դոյզն ինչ
տեկի տեւեց , 781 , 782 եւ 783ի երեք տարիները ի միասին
տուեալ . իւր քարոզութեան երրորդ Զատիկին , այս է 783
տարւոյն , այսինքն երկրորդն սրում ինքն յերաւաղէմ ներ-
կաց էր , իւր մահաւան Զատիկին եղեւ :

Ստուգուած է թէ Նիստն ամայ 14դ օրն , որ Զատիկի
նախորնիտաց օրն էր , Տէրն մեր մեռած է , ճիշդ այն վայր-
կենին , յորում Տաճարին մէջ զատկական գտանն կը զոհ-
ուէր⁽³⁾ , եւ այս թուականն , իւր մահաւան տարին Ուրբաթ

(1) Մի քանի մեռազիր յօդ ունին , այսինքն չ օքտէ Տօնն , բայց
զուցէ այդ՝ ընդօրինակուաց վրիպակն ըլլայ . մեռազրաց մեծ մասն այդ
յօդը չունի :

(2) Կիտուն Տօգեօր Հիւկ եւս այսպէս կը կարծէ . եւ նորա նեղինակու-
թիւնն , ապափափ նիւթի վերայ , կարի մեծ է :

(3) Վալլոն . Եր . 367 եւ հետեւեալքն ; Ֆուլար . Հիս . Բ . Եր . 445 եւ հե-
տեւեալքն :

օրուան մի հանդիպեցաւ ըստ Աւետարանչաց , եւ ըստ հաս-
տառուն աւանդութեան Եկեղեցւոյ :

Ուզեցին աստեղագիտական հաշխւներով ձշգել թէ այս
պայմանին ո՞ր տարին յարմար կուգայ :

Գիտեմք թէ Հրեից ամիսներն լուսնային ամիսներ էին ,
եւ թէ իւրաքանչիւր ամսայ սկիզբն՝ արեգական մտնելին յե-
տոյ , նոր լուսնայ երեւնալին կ'որացնէր , հանդիպաւուրու-
թենէ իրը երկու օր յետոյ : Ուստի Նիսանի առաջին ա-
ւուր թուականը գտնելու համար , բառ է նոր լուսնի ժա-
մանակները հաջուել գարնան գիշերահաւասարին , այդ աս-
րիներուն նկատմամբ , որք մեր թուականին ՅՈ տարւ ոյն կը
մերձենան :

Այս հաշխւս կարի դիւրինցած է Կարժըթօի տարեգրական
տախոսակաց ջնորդիւ , որք Հրատարակեալ են ի « Գիտու-
թիւն ժամանակաց » 1846 տարւոյ : Այս տախոսակաց ջնոր-
դիւն կը գտնուի թէ 783 տարին՝ նոր լուսինն Ն. Տ. Ելած է
Մարտի 22ին , ժամ 6ին , վայրիկեան 42 երեկոյեան , միջին
ժամանակ Բարիզու , եւ հետեւարար երեկոյեան ժամ 8ին ,
վայրիկեան 53 , միջին ժամանակ երուսոլեմի : Զէ հնար ըն-
դունիլ թէ նոր լուսինն երեւելի ելուծ ըլլոյ երկրորդ օրն
երեկոյեան ժամ 6ին , հանդիպաւորութենէ յետոյ 24 ժամէ
նուռագ . այլ երրորդ օրն , Մարտի 24ի երեկոյին : Ուստի ,
Հրեից հաջուելու կերպին համեմատ , Նիսանի առաջին օրն
սկսուծ է Մարտի 24ին երեկոյեան ժամ 6ին , եւ տեւած է
մինչեւ յշտ Մարտի , յժամ 6 . հետեւարար Նիսանի 14ն տե-
ւած է Ապրիլ 6է մինչեւ յշտ Ապրիլի յն ժամ երեկոյեան :

Այժմ , դիւրին է գտնել թէ շարթուանո՞ր օրն այս
թուականիս կը համապատասխանի : Հունիսոյ 783 կամ հա-
ստարակաց թուականին ՅՈդ տարին՝ Յուլիսեան ըրջոնին
մէջ այս կարգը կը բռնէ .

$$4713 + 30 = 4743$$

այն տարին արեգակնային մի շրջանին 11դն է . հետեւարար
կիւրակի օր մի սկսու (1) , Ապրիլի 7 , այսինքն տարւոյն 97դ
օրն , կիւրակիով սկսող մի շրջանին նոդ օրն է , որեմն Ռու-
բաթ մի է :


(1) Տես Պիոի Մաթեմատիքական ժամանակագրութեան բովանդակու-
թիւնը , Գիտութեանց Ակադեմիացի յիշաւականը , ուս . ԻՅ . ԵՐ . 240 :

Յորմէ կը հետեւի թէ 783 տարւոյ Նիսան ամսոյ 14 օրն, ինչպէս Աւետարանիչք կ'աւանդեն, ստուգիւ Ռւբրոթ մի էր։ Դիւրաւ կը տեսնուի թէ եւ ոչ մի այլ տարի, ի րաց առեալ 786 տարին, զոր մեք այլ պատճառաց համար ի բաց դրինք, այս պայմանին չիհամապատասխաներ, եւ նոյն 786 տարին իսկ այդմ չի յարմարիր, եթէ ոչ Նիսանի առաջին օրը, հանդիսաւորութեան մաթեմաթիքական ժամանակէն 24 ժամ յետոյ սկսեցնելով, որ անհնարին է։

Այսպէս աստեղագիտական հաշիւներն սքանչելապէս կը ճշգրտեն այդ եզրակացութիւնները, որոց հասանք Աւետարանական բնագրաց պարզ քննութեամբն, եւ պարախմք վերջնականապէս ընդունիլ թէ 783 տարին, Տեառն մերոց Յիսուսի Քրիստոսի մահուան տարին է։

Եաւայարելի

Ն. Մ. Վ. Ա.



Ք Ն Է Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Hypnotisme)



Քնէարկութիւնն մեր ժամանակին ամենէն տարօրինակ եւ հետեւապէս առևնէն ուշագրաւ երեւոյթն է։ Բայ հիմն եւ ըստ ներքին հանգամանաց, շատ չտարբերիր Մեսմերականութենէ (Mesmérisme) եւ կենդանական Մագնիստականութենէ (Magnétisme animal), որոնք տարիներով յառաջ գիտական ակտումբներն՝ միանգամայն եւ գուեհիկն չփաթեցին. աշխարհ զարմացած էր եւ գրեթէ կարծած խոր քաւնէ մը սթափիլ եւ տեսնել իւր առջեւ լոյնուծուալ նոր ասաբրէզ մը եւ բարեգուշակ հորիզոն, որ կը տառածէր բնութեան գաղտնեաց անդաւ աշխարհ մը։ Այլ այժմ կը տիրէ Քնէարկութիւն, եւ ուշի ուշով կը զննուի. եւ, յամաց հետէ, բազմաթիւ եւ ստուգագոյն խուզարկութեանց առարկայ եղած է, որոնք արտասովոր եւ բազմազան երեւոյթներ յառաջ բերին. եւ փիլիսոփային եւ բնախոսին հետաքանակէն պատաքնառութիւնը գրաւեցին, հոգեխօսական՝ բժշկա-

կան եւ մանկավարժական տեսակետից մէջ ունեցած կարեւորութեանն համար :

Բազմակնձիռն դժուարութիւնք պատած են ճանապարհն . մէկ կողմէն երեւոյթներն բազմաթիւ , յայտնի , ծանրակշիռ , եւ շատ անձինք , — որոց մէջ կը գտնուին նաև կարի զգուշաւորք եւ կրօնասէրք , — որոնք Քնէարկութեան խնդիրն հետազոտութեան արժանի կը դատեն . միւս կողմանէ այնպիսի գիպուածք , որոց առջեւ կ'ալջի ու կը լուէ նոյն ինքն փիլիսոփայն ու բնագէտ , եւ թերթելով իւր հատորներն , չկրնար այս Գորդեան հանդպայցն լուծանել : Ո՞վ պիտի հարթէ ուրեմն այս խոչն եւ խութ . ո՞վ պիտի համարձակի վերջնական պատասխան մը տալ : Իսկ ուրիշ տեսակէտով նայուելու որ ըլլայ , Քնէարկութիւնն՝ առանց ինչ տարակուսանաց , կրօնից ժամանակակից ջատագովներուն խորին ուսմանցն կարեւոր առարկայ մը կը գտանայ . որովհետեւ ոմանք անոր պատրուակաւ ազտո կամոց եւ հրաշքներու դէմ մինչեւ իսկ առարկութիւններ յարուցանել ժպրհեցին . զորս մեք տատէն համառօտիւ ի զնին պիտի առնոււմք :

Բայց ամեն բանէ յառաջ քնէարկ (hypnotique) երեւոյթներն կարծ ի կարճոյ նկարագրելն հարկ անհրաժեշտ է : Հազիւ մեծաւ զգուշաւորութեամբ կրնամք այս նորանշան եւ անսովոր եղելութեանց իրականութիւնն ընդունիլ . եւ կը խոստովանիմք որ անոնց բնութիւնն ու որպիսութիւնը որոշակի սահմանելը շատ դժուարին է : Եթէ քնէարկութեան դործողութեանց ու փորձերուն օրինաւորութեան վրայ լինէր մեր զբաղմունք , նկատելով որ դործք մը խափանելու համար բառական է ծանր վատանգի մը միայն ներկայութիւնն , անսարակոյս պիտի հարկադրուէինք յանաշառ . եւս խստութիւն միտել . սկզբ չէ ամենեւին որ ի կիրառնումք այնպիսի զինքեր , որոց անզօրութիւնն հնար է գտնէ ցուցնէ ապագայ ժամանակին : Այս պատճառաւ է որ քնէարկութիւնն ուսումնասիրազներէն սուսւգութեամբ հաստատեալ . եւ ընդհանրապէս ընդունելի եղած դիպուածներն միայն իւր վաւերական համարելով , նոցա ազբեր եւ ծագման մասին փոքրիկ իսկ տարակոյս յերեւան ելնելուն , աւելի եւս պիտի ենթադրեմք թէ այն երեւոյթներն բնութեան զօրութեան արդասիք ըլլան : Իսկ եթէ անդրագոյն

զննութիւնք եւս եւ դիւտք՝ մեր իբր տարակուսական բըռնածներն ասոյգ հրատարակելու ըլլան, այն ատեն պէտք պիտի բլլայ անոնց էոթիւնն ուսումնասիրելով իմանալ ու մեկնել: Եւ եթէ ծանրակշխա փաստերով տալացուցուի թէ բնական օրինօք եւ եղանակաւ մեկնուած մի քանի դիպուածներն չեն կրնար բնութեան զօրութեանցը վերագրիլ, այս ալ ուրիշ ապացոյց մը պիտի բլլայ մեր ձեւք ընդդէմ բանապաշտից, որք բնութենէ վեր եղող ամեն բանի հնարաւորութիւնն ու գոյութիւնը բացարձակապէս կ'ուրանան: Գանք մեր նիւթոյն:

Ա. Ի՞նչ է նկարկութիւնն եւ ի՞նչ արգասից յառաջ կը բերէ: Քնէարկութիւնն զանազան միջոցներով յառաջ բերուած տեսակ մը արուեստական քուն է: Կրնայ ըլլալ որ այն անձը որու վրայ այդ փորձերը կը կատարուին, իւր յօժար կամօք զինքն այս քնոյ ենթարկէ: այլ երբեմն նուել կը պատահի որ առանց իւր գիտութեան զինք կը քնացնեն: Պատճառն անյայտ է: սակայն, ըստ խոսավանութեան ամենցուն, մեծ յարակցութիւն ունի մագնիսական քնոյ հետ, որով եւ յառաջ կը բերուի գիտաւորաբար հայեցուածներով, շփմանք: Այդ քունը մերթ կարի խորունկ է, եւ մերթ նուռոգ: Եւ որչափ որ մէկն նոյն փորձերու նախապէս ենթակայ եղած ըլլայ, այնչափ աւելի գիւրութեամբ այս քունէս կը յազթահարի: Քնոյն տեւած ժամանակ, քնէարկողը (hypnotiseur) քնէարկելոյն (hypnotisé) զանազան բաններ կը հրամայէ, զորս նու արթննալուն ամենայն ճշգութեամբ կը կատարէ, առանց տմենեւին գիտնալու թէ այս բաներս իրեն հրամայուեցան, կամ ո՛վ եւ ե՛ր հրամայեց: Ո՞րչափ մարդիկ կրնան այս տեսակ փորձերու ենթակայ ըլլալ: Քնէարկութիւնն արդեօք հիւանդու վիճա՞կ մը եւ կամ ախտաբանութեան հետ յարաբերութիւն չունեցող արտաքոյ կարգի քո՞ն մի է: ի՞նչպէս պէտք է նորա փոփոխութիւնքն կամ աստիճաններն որոշէլ: — Ասոնք շատ կարեւոր եւ ծանրակշխա ինդիբներ են, որոնց վրայ քնէարկութեան դպրոցներն յերկուս կը բաժնուին: առ աջինն Սալրէթորիէրի դպրոցն, որոյ պարագլուխ է Տօգթ: Շարդոյ: երկրորդն նանոիինը, որոյ առաջնակարգ ներկայացուցիչն է Տօգթ: Պէտնհայմ: Բայց մեք անոնց վրայ պիտի չվիճիմք: Այս երեւութից մեկնալանութեան մէջ առաջին դպրոցն

աւելի կարեւորութիւն կուտայ Փիզիդական եւ գործարանական պատճառներու . երկրորդն՝ հոգեկան պատճառներու եւ թեղադրութեան (suggestion) : Եթէ կամենալու ըլլայինք մտնրախոյզ ըլլալ եւ մանրապատռում, անշուշո այս տարրերութիւնը զանց առնելու չէինք . այլ որավհետեւ սեզմեալ շրջանակի մը մէջ փակուելով՝ պէտք է մի քանի յօդուածներով շատանամք, բաւական պիտի ըլլոյ յիշեցնել, թէ՝ ըստ փիլիսոփայութեան Ս. Թովմայի Ագուինոցոյ, այս երեւոյթք չեն կրնար յառաջ գալ եթէ ոչ հոգւոյ եւ մարմոց՝ որսնք միսեանց վրայ մեծ ազգեցութիւն ունին, միջամտութեամբն եւ ներգործութեամբ միանդ ամայն Նկարագրենք ուրիշն այս երեւոյթները, ինչպէս առանուած են յարմարագոյն ենթակայներու վրայ և յաջողագոյն հանգամանաց եւ պարագայից մէջ . եւ նախ խօսիմք առնոց վրայ, որոց իրականութիւնն ստոյգ կը թուի . յետոյ յիշեմք զայնս, որք փոքր ինչ կամ առաւել տարակոյս կը վերցնեն :

1. Ստոյգ եղաղ գիտուածներն են՝ քնէտրկովէն թելագրուած զգայտրանաց ցնորք կամ պատրանք (hallucination) . նոյն եղանակա . թելագրուած բաղձանքներ . մարմոց գործարանաց զանազան պաշտամանց մէջ այլ եւ այլ տեւակսնութեամբ յառաջ եկած տարօրինուկ երեւոյթներ, որոնք կրնան ազգեցութիւն ունենալ նաև այն գործողութեանց վրայ, որոնք մարմոց կամանառ եւ բնական վիճակին մէջ մեր կոմքէն բոլորովին անկախ են : Դիտելու է որ այս երեւոյթներս ընդհանրապէս քնէոծ քնոյ (sommeil hypnotique) մէջ թելագրուած են, կամ նոյն քնոյ մէջ եւ կամ արթննալէն վերջը կատարուելու նապատակաւոաց յայժ զգայուն անձանց կրնան նոոււ քնէն գուրս եւս թելագրուուիլ:

Զգայարանքներու պատրանաց արդիւնքն է որ քնէտրկեալը կը կարծէ իրօք տեսնել, լսել, ճաշակել, զգալ բան մը որ իրեն թելագրուած է, բայց իրօք չկայ . եւ կամ ընդհակառակին, բայտ թելագրելոյ քնէտրկովին, իրաւցնէ չտեսներ իւր աչաց առջեւն եղած իրական բաներ, չլսեր ուժգին թնդիւններ, չզգար մինչեւ իսկ ստատիկ եւ խացթիչ ցաւեր : Եւ այս զբական եւ ժխտական պատրանք յաճախակի ի միասին խաւանուած են եւ կը զուգընթանան : Ահա-

ւասիկ մի քանի օրինակներ, զորս յառաջ կը բերէ Տօքթ .
Պէռնհայմ :

« Մրտի հիւանդութեան ենթակայ գտնուող հիւանդի
մը զոր ես կը խնամէի, արուեստոկան քնոյն ժամանակ կ'ը-
սեմ . « Երբ պիտի զարթնուու, գիշերուան սեղանոյն վրայ
գտնուող գիրքն ալիսի առնուու . ծերդ էջն պիտի րանաս .
հոն պիտի գտնես քու պատկերդ շատ ձչդօրէն նկարուած » :
Երբ զարթեաւ, կը տեսնեմ որ կ'առնու գիրքը . — « Ի՞նչ
կը փնտուես », կը հարցնեմ . — « Պատմութիւն մ'է, զոր ե-
րէկ սկսած էի . կարծեմ ծերդ էջին մնացեր էի » : — « Մի-
թէ այն էջին վրայ տրտաքոյ կարգի բա՞ն մը պիտի գըտ-
նես » : — « Ո՛չ . սոսկապէս պատմութեան շարունակու-
թիւնն է » : կը փնտուէ էջն, ու զայն գտնելով կ'ասէի կը
մնայ : « Հա՞ . ի՞նչ է այդ . նկա՞ր մը » : Մի քանի վայրկեան
քննելէն ետքը, կը ճանչնայ վկրջապէս ու կը գոչէ . « Այդ
պատկերն ի՞մն է » : Մինչ փնտուելու վրայ էր այն էջն,
դեռ չէր գիտեր թէ անդ պիտի գտնէ իւր պատկերը . եւ
աղէկ մը զննելէն վերջը միայն կարող եղաւ ճանչնալ իւր
պատկերն ըլլալը :

« Շ . . . ին ուտել կու տամ երբեմն կեռաս, երբեմն գեղձ
կամ խաղող, ամէնքն ալ երեւակոյական . եւ կամ, երբ ո-
րովայնասլնդութիւն ունենայ, իրեն կը խմցնեմ երեւակո-
յական շիշ մը Սետիհա : Նու կեղծեալ շիշն կ'առնու . գոյու-
թիւն չունեցող գաւաթի մը մէջ կը հեղու . եւ մի զմիոյ
կնի երեք եւ չորս անդամ կը խմէ, կլելու ամենայն շարժ-
մունքներն կատարելապէս ի գործ դնելով . զայն գտոն կը
գտնէ . գաւաթը տեղը կը գնէ . եւ օրուան մէջ մինչեւ չորս
հինգ անդամ որովայնալուծութիւն կ'ունենայ, որ այս ցնո-
րական մաքրողականին արդիւնքն է » :

« Կ . . . անուն Տիկնող մը, որ հանձարեղ է, զգայուն եւ
ջղացաւութեան ենթակայ չէ, անկելանոցի բակին մէջ զին-
ուորական նուագածութիւն մը լսել կուտամ . զօրքեր վեր
կ'ելլեն, կը մոնեն գահձին մէջ . կը տեսնէ թմբկապետ մը
որ իւր անկողնոյն առջեւ ոտքերուն վրայ շրջշրջիկ կը
գտոնայ . նուագածու մը կը մօտենայ իրեն, կը խօսի . նու
արբեալ է . . . ան ատեն կ . . . կը կանչէ հիւանդապահ Քոյ-
րերն, որք կը վազեն կու գան եւ արբեալը գունէն գուրս
կը ձգեն : — Քնացած ժամանակը իրեն թելադրուած բոլոր

այս տեսաբանն՝ որոյ ինքն է գերասանուհի եւ հանդիսատես, իւր առջեւ կը պարզի պայծառ եւ իրական եղանակաւ։ Թէեւ յաճախ այս աեսակ պատրանք զինք խաբած ըլլան, այսու հանդերձ նա չկրնար անոնցմէ աղատիլ։»

«Քաղաքէն անկելանոցն այցելելու եկող երկուց տիկինանց առջեւ ժ . . . Տիկնոջ կը թելադրեմ որ արթննալուն ա՛լ զիս չպիտի տեսնէ. զիս պիտի չլոէ. իրեն համոր ա՛լ ես հոն պիտի չըլլամ։ Կ'արթննայ եւ կը վիստոէ զիս. ի զուր կ'երթամ իւր առջեւ. ականջն ի վար կը պառամ թէ հոն եմ. կը կծմթեմ իւր ձեռքը, զոր նոյն ընդ նոյն կը քաշէ գժկամակութեամբ, առանց սակայն տեսնելու թէ բնորին ես եմ։ Ներկայ գտնուող տիկնայք անոր կ'ըսեն թէ ես հոն եմ, թէ իրեն կը խօսիմ. ոյլ ընդ վայր. նա զիս չտեսներ եւ կը կարծէ որ անոնք զինքը կը ծաղրեն։»

Թելադրութիւնն կրնայ նաեւ կատարելապէս խլացնել կուրցնել կամ անդամալցծ ընելու գոսացնել։ Քնէարկեալին կ'ըսեն. «Դու պիտի չկարենաս ա՛յլ եւս բթամատդ խալցնել», եւ որչափ ալ ձիգ ընէ, անշարժ կը մնայ իւր բթամատն։ Երբեմն զգայնութիւնն իսկ կը կորուսանէ. «Թո՛ղ չի զգայ ա՛յլ եւս քո բազուկ», կ'ըսեն իրեն. եւ այնուհեաւ թո՛ղ կամթեն, թո՛ղ խոյթեն այն բազուկը, թո՛ղ անոր վրայէն եւելքարական հոսանք անցնեն. անզգայ է նա եւ անշարժ. ցաւոյ եւ ոչ մի փոքրիկ նշան կուտայ։ Քնէարկութեան մէջ, նոյն իսկ տուանց թելադրութեան, կարելի է անզգայ եւ ուշութափ ընել, որով անդամներն յոյժ տուղուկալի դրութեան մը մէջ ընդ երկար կրնան մնալ առանց ինչ գժուարութեան։ Ուստի եւ կը հետեւի անտի թէ քնէարկեալք չեն կեզծեր. քանզի ոոյնօրինակ անզգայութիւն մը անմարթ է կեզծել։ Զայս եւս յաւելսումք թէ քնէարկութեան այս արդիւնքները ո՛չ միայն խօսքով՝ այլ նաեւ դեռ որիչ եղանակաւ ալ կրնան ձեռք բերուիլ։ Դնդերաց վրայ ձնշումներ ընելսվ այնպիսի խստութիւն յառաջ կը բերուի, որ անոնց շարժումն ամենեւին չիմանար քնէարկեալն. այլ որովհետեւ այն ձնշումն ինքն զգալով, այնպէս ձնշուած զնդերօք չգործելն իրեն թելադրուած կրնայ կարծել, անոր համար հնար է թէ այս երեւութիւն մէջ ալ թելադրութիւն տեղի ունենայ։ Աւստի կը թուի

թէ ասոնց մէջ առ ելի զօրեն բնախօսական պատճառներ՝ քան
թէ հսկեխօսականքն :

Թելատքրութիւնն կրնայ կարծեցնել որ երբեմն զգացուած ըլլայ բան մը որ երբեք տեղի չէ ունեցած . կոմը բոլորովին մուցնել բան մը , որ իրօք տեսնուած է , լուսուած էւ զգացուած : Քնիշտրկեալ մը կրնաս համազել թէ հսկուած մ'ընդունեցաւ , թէ վիրաւորուեցաւ , թէ այս կամ այն անուն մէ կուն ոճրագործութեան ներկայ գտնուեցաւ , մինչ այս ամենայն լոկ մուսացածին բան է . ընդ հակառակն ամեն տեսակ եզերունք իւր առջեւ կրնան գործուիլ , զորս կարելի է գիւրութեամբ մուցնել տալ իրեն :

Վերջապէս այս պատրանք նոյն իսկ պատրելոյն անձին նկատմամբ եւս կրնան տեղի ունենալ : Եթէ թելատքրու իրեն , նա ինքզինք պիտի կարծէ հետպէտեաէ զօրավար մը , մեծ տիկին մը , կրօնաւոր մը , գատաւոր մը . մինչեւ իսկ անհասուն մը , ինչպէս՝ ձի մը , կատու մը , չուն մը , եւ ըստ այս համազնան պիտի գործէ :

Միտքն այլայլով եւ ուշաբարձ բնող պատրոզուկան երեւութից մէջ մէկ քանի հատին վրայ տկնարկեցինք , որոնք կամաց հետ առնչութիւն ունին . բայց հարկ է յիշեցնենք թէ կան նաև ուրիշ տեսակներ , յորս քնիշտրկեալն իրեն թելատքրուած բանը կը կամենայ , կարծելով որ ինքնայօժար եւ ազատակամ կը գործէ , եւ չյիշեցնաւ թէ ընել ուզուծ գործն քնիւած քնոյն մէջ իրեն թելալ բուած ըլլայ :

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ԶԱՀԱՆ ԳԱԻԱՌ(1)

Մ Ա Յ Ի Ս 1883

(Եարաբարուրինի)

Գերիմասաւ Ալիչանեան վարովապետն կը կարծէ թէ
Աղպարան է հին Կոմանա Կատանիոյ գաւառին Գամիաց,
կամ Կոմանա Կապալովիլիոյ : Այլ հաւանութեան տեղի
եւ հնութեան բնաւ հետք չեն երեւիր աստանօր : Ամենքն
նոր եւ արարական Սելջուղեան շինութիւնք են : Գերեզմա-
նասան մէջ տեսնուած բեկորներն ամենքն եւս եարփուզի
բերուած են : Նախկին կոչումն ոճածանօթ է մինչեւ ցառան-
երարդ գար, յորմէ սկսեալ կը կարգացուի պատմագրաց մէջ
Աղպարան անունն, որ տեղացւոց ստուգաբանութեան հա-
մեմատ Աղպ-խարան ըմբանարտի լնակարան, կամ հաւա-
նականագոյնս արաբացի էլ-պօրսան է, բնդարձակ յուռթի
եւ արգաւանդահող գաշտին պատճուաւ, որ երեք գար
արիւնաւշտ պատերազմաց եւ կոտրածոց ասպարէղ գար-
ձաւ մերձակայ տիրապետողաց ձեռքն :

Աղպարանի գաշտն, Աստանայէն յետոյ, Փոքուն Ասիոյ
յառաջակողմն՝ տոտջին կը համարի բարեբերութեան կող-
մանէ . ցորեանն եւ գարին միջակ հաշուով մէկին մինչեւ
քառն կը պաղաքերեն : Յաւնիսի սկիզբներն արտերն կը հըն-
ձուին, անբաւ առատութիւն է ծաղկանց եւ մարդաւէտ
արօտնելու :

Աղպարանի վրոյ մեր խօսքը շաւարտած, արժան կը
դասիմք դնել աստանօր այն սակաւաթիւ տեղեկութիւն-
ները, զորս հետաքննութեամբ հին պատմագրերէ հաւա-
քած եմք :

Ի թուին 1108 Տուզրիկ Արարան Թագաւորն Մելտե-
նոյ էաւ զԱղպատայն, եւ եկին ֆրանգն եւ զերեաց զաշ-

(1) Տես Պատկեր երես 103 :

իսարհն Մելտենոյ, (Միխայէլ Ասորի, տիսկ Երուսաղեմի,
էջ 410:)

Ի Թուին 1133 Մատու Սուլթանն, որդի Ղլիճ Աս-
լանայ Էտո զԱլպսթայն: (Նոյնն, անդ. 118:)

Ի Թուին 1152: Զօրքն Թագաւորին Խլոնիոյ որ կային
յԱլպստայն, ապատամբեալ Թագաւորեցուցին զՄահուտին
զորդին Մահատիի: (Նոյնն, անդ. 4501:)

Ի Թուին 1154, Զօրացաւ Սուլթանն Ղլիճ Ասլանն և
առ զԿատուկն (այժմ Կէտիք Զպուք ընդ մէջ Կեսարիոյ և
Սեբաստիոյ, զայմագամութիւն ընդ Սեբաստեաւ, զաւա-
ռագլուխ Շահր Գրշլա զիւղաքաղաք) եւ զԱլպստայն,
զՃարանդա ի ձեռն Տանուին եւ հալածեաց զորդին Թանշ-
մանայ: (Նոյնն, անդ. 451:)

Ի Թուին 1086, յայսմ ամի Ամիրայ ոմն Պոլտաձի ա-
նուն, սորս առեալ զՃահան զաւառ, եւ Կաթուղիկոսն
Թէոդորոս եղեւ ընդ իշխանութեամբ նորա: (Մատթ. Աւո-
հայեցի. էջ 259:)

Ի Թուին 1151. յայսմ ամի եկն յերկիրն Զահանայ
ձիւն կարմիր ի նաւասարդի ամսոյ քսաներերն. ի նմին
աւուր յորժամ անդ կարմիր ձիւն երեկ, յերկիրս քրիստո-
նէից երեկ ձիւն սպիտակ և մոխրախառն որպէս յանցեալ
ամի: (Նոյնն, անդ. 505:)

Ի Թուին 1152. Մեծ Ամիրայն (Թանիշմեանց) Խա-
ղուսպ Ասլան որդի Ամիր Խազեռայ Տէր Սեբաստիոյ եւ Գամ-
բաց եկն զալտագողի յերկիրն Զահանայ ի մայրաքաղաքն
Ալպասթա:

Զայս լուեալ Սուլթանին (Խլիճ Ասլանայ) զայ յօ-
ժարութեամբ եւ իրովսալով ի խնովիր վրիժուց սննդեան
երկիրն իւրոյ, եւ եաղուսպ Ասլան խմացեալ զզալուստ նո-
րա, առեալ զերկիրն ամենայն ոզիս իբրեւ եօթանասուն
հազար տարեալ յերկիր իւր ոչ զերութեամբ: (Նոյնն, անդ.
519:)

Ի Թուին 1160. Խլիճ Ասլան եւ եաղուսպ Ասլան ա-

բարին սէր ընդ միմեանս, տալով ի ձեռս նորա (Խլի՛
Ասլանայ) զավլասթ քաղաք եւ զգաւառս նորա՝ որ իւր էր
եւ հօր իւրոյ յառաջազոյն, եւ զայն ուզէր ի շմորիլն իւր-
եանց: (Նոյնն, անդ. 540):

Ինձ հաւանական կ'երեւի թէ զշինն կոմանա կադաս-
նիոյ Գամբաց, որ Պէլլոնայի հոչակաւոր տաճարաւ պան-
ծացեալ էր, պէտք է որոնել Ալպարանի ուրիշ մօտակայ
վայրերը Սարսա գետի եղերքն, որ այժմ Շարքրմադի կը
կոչուի: Քաջայարմար է ին կոմանան Շար Տերեսիի աւե-
րակներուն մէջ վետեղել, որք իրենց նրգութեամբ եւ գե-
ղեցկութեամբ ճանապարհորդները կը հիացնեն, եւ կիսա-
կործան Ամիկիթէատրոնն արժանի է պանծալի Պէլլոնայի
տաճարի մը, եւ չըջակայ չինքերուն հետքն եւ մնացորդ-
ներն համարել կոմանա կապադովիկան, թէպէտեւ տեղա-
կան աւանդութիւնն այժմեան Սպիզիկ գաւառին Բունար
սլաշը աւերակները կը համարի, ուր Սուրբ Յովհաննէս
Մկրտչի փառաւոր եկեղեցւոյ աւերակներն ցարդ կ'երեւին,
որոյ վրայ ուրիշ տաթիւ պիտի դրենք:

Շար Տերեսիյէն յԱզնիվիկ բերուած մարմարիոնի մը վրայ
աեսնուած արձանապրութիւնն է հետեւեալն:

Η ΟΥΙΕ ζ ΑΦΟ ο Ι Ο

Շարայարհի

Ս. Ռ. Վ. ՀԱՅԵԱՆ

Ս Ղ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն (¹)

(Շարայարուրիմ)

Գ.

Երբ եւրոպական նոր լեզուները ծագեցան եւ ժողո-
վուրդք սկսան մոռնալ զլատիներէն, տիգոնեան նշանագի-
րերն աւ անչետացան եւ սպագրութեան արուեստը մտածող

(¹) Տես Պատկեր երես 108:

չգտնուեցաւ . այն նշանագրաց կիրառութիւնը դադրեցաւ ի Փաղպիա՝ Թ.Դ դարէն , եւ ի Գերմանիա՝ Փ.Դ դարէն ետքը : Տառներորդ դարէն մինչեւ եօթնեւտասներորդ դար սղագրութեան պէտքն զգալի չեղեւ՝ Եւրոպիայ քաղաքական համգամանաց այնմ աննպաստ վիճելուն համար : Աւր որ այն պէտքն զգացուեցաւ՝ անյապաղ դիմեցին սղագրութեան : Սյս կարօտութիւնո զգալի եղեւ նախ յԱնդլիա , ուր ի բազմաց հետևէ հաստատուած էր երեսփոխանական կառավարութիւնը . հարկ էր ուրեմն խորհրդարաններուն մէջ արագաստանեալ ճառախօսութիւնքն արձանագրել , եւ այս՝ ի ձեռն սղագրութեան միայն կարելի էր : Սյս պատճառի համար է զի այն արուեստ եօթնեւտասներորդ դարու մէջ ոյնքան մշակուեցաւ յԱնդլիա , որ ընծայեց աշխարհի՝ նոր սղագրութեան հայրերը : Զայս եւս յաւելում զի նորա կիրառութիւնն ընդհանրացաւ . յետ գիւտոյ տպագրութեան , եւ թէ յայնժամ առուել մեծարեցաւ նորա օգտակարութիւնը . տպագրութիւնը մեծապէս նալաստեց լարգաւաճանաց այն արուեստի որպէտ մարդ անմիջապէս կ'արձանագրէ յանպատրաստից արագաստանեալ ամէն ճառախօսութիւնները :

Որպէս վերն ըստ , համառօտագրութեան պէտքն զգացուեցաւ մանաւանդ այն երկրի մէջ ուր երեսփոխանական կառավարութիւնը կուսակցութեանց սպայքարներու ասպարէզ բացեր էր , այսինքն խորհրդարանական պէրճախօսութեան , որպէս կ'ըսեն յեւրոպա : Աւստի , Փ.Դ դարէն յետոյ սղագրութիւնն , ի Ֆրանսա եւ այլուր ճանչցուելէն շատ առաջ , կը գործածուէր յԱնդլիա : Արդարեւ Ռուսիս եւ Թիմօթի Պրայթ հնարեցին նախ զայն արուեստ : Պրայթ երկասիրեց զառաջինն գիրք մի յազագս նորոյ սղագրութեան , զոր հրատարակեց ի 1688՝ ձօնելով զայն Եղիսաբեթ թագուհոյն : Անդլիացիք նախ շօրինենք (կարճ գիր) անուանեցին համառօտագրութեան նշանները : Պրայթի եղանակին հետեւեցաւ Մաքոլէյ , որոյ դրաթիւնն ընդ երկար գործածուեցաւ յԱնդլիա : ի 1659 Շէլթըն արտագրեց սքանչելի եղանակ մի , զոր տաղեան Բամեէյ տարաւ ի Փաղպիա ի 1688 : Դարձեալ յԱնդլիա հաստատուեցաւ նախ (1780) պաշտօն սղագրական՝ երկուց խորհրդարանաց առենալանութիւնքն արձանագրելու համար . զայս ձեւնորմի ի գլուխ հանեց բէրդի , որ Մօրինին Բօսք անուն լրագրոյն տէրն էր :

Աղազգութիւնը մտաւ ի Գաղղիս Պրայթի հրատարակութենէ գրեթէ մի դար եաքը՝ ի ձեւն Սկովտիացի Շարլ Ռամսէյի⁽¹⁾, որ ի 1681 հրատարակեց՝ ձօնելով Լուգվիկոսի ժԴի՛ երկասիրութիւն մի այս խորագրով. Արագագրութիւն կամ արուես զրելոյ խօսի չափ արագ (Tachéographie ou art d'écrire aussi vite qu'on parle), ի 1651 պրայն Քոսար արդէն հրատարակած էր ի Բարիզ մատեան մի սղագրութեան վրայ, Եղանակ գրելոյ խօսի հաւասար արագութեամբ։ Խամսէյի երկասիրութիւնը լատիներէն եւ գաղցիերէն գրաւած էր, նորո սղագրական եղանակը կը վերաբերէր երկարոգ եղանակի, զորմէ խօսեցայ գրութեանս առաջին մասին մէջ։

Շէլթընի եղանակը, զոր վերը յիշեցի, տեւողական յաջողութիւն ունեցաւ յԱնգլիա։ սուս մէջ 300 բառի համաստառութիւնք կային, այսինքն սովորական բառերու, որպէս են գերանուանք՝ մակրայք՝ նախադրութիւնք՝ չաղիկաղք, եւն, առքա համառօտ նշաններով կը բացասարուէին։ նոյնպէս ձայնաւոր առաք եւ առվորական վերջաւորութիւնք բառուց կը գրուէին կէտերով։ Բայց այս բազմաթիւ համաստառութեանց կիրառութիւնն անկարելի էր նոցա որք զրկուած էին զօրաւոր յիշողութենէ։

Խամսէյի ջոնքն արդիւնաւոր չեղեւ, քանզի սղագրութեան պէտքն զգալի չէր կուգավիկոս ժԴի՛ եւ նորա յաջորդաց աշխարհավարութեան ժամանակ։ արդարեւ այն արտեստ տակաւեն անծանօթ էր Գաղղիացւոց ժԾ.Դ զարուն վերջը։ Ֆէօթրի անուն ոմն հրատարակեց ի 1775 երկասիրութիւն մի այս խորագրով. Համառօտ դասագիրք սիրուեան սղագրութեան կամ հաւաֆանոյ պիւրին եւ դիւրիմաց համառօտագրութեանց. (Manuel tironien ou Recueil d'abréviations faciles et intelligibles), զոր ձօներ էր թիւր-

(1) Սա՞ եղայր է Անսել Միշէլ Տր Ռամսէյի, որ բազորականաց վարպատեսութեանց վրայ ինչ ինչ սարակոյներ ունենալով՝ զայն լուսաբանութեամբ համար զնաց ի Հոլանտա, ի Ֆրանսա, ուր խորհուրդ հարցուց Ձէնէլոնի։ Քամարէի բազմանմոււ եւ սրբակրօն եպիսկոպոսը յուղագալառութիւն կարճուց զնա (1709)։ Յետ մեծամեծ պաշօններ վարելու ի Գաղղիա, ուր մեռաւ ի 1743։ Համարակից բազմաթիւ երկասիրութիւններ զայդիւրէն բնիր ոնզ, յոր Վարժ Ֆէնէկոսի, Պատմութիւն թիւրէնի, եւն։

կոյի , Պուրալօնեան թշուտու թագաւորին հռչակաւոր նախարարին ելեւմուական գործոց : Յետ տասն ամաց , ի 1786 , Սամուէլ Թէյլըր անգլիացին նոր դրութիւն մի հնարեց սղագրութեան , յորում՝ առաջին անգամ՝ սղագրական նշաններն իրարու միանալով բաւեր կը կազմէին սովորական գիրքու նման : Զայս դրութիւն գաղղիերէն լեզուի յարսնարցուցին Թէպարո-Բիէր Պէրթէն (1) եւ Քուլօն ար Թէվիո , որ արագագութիւն (Tachygraphie) անուանեց զայն :

Քուլօն ար Թէվիո զիւր առաջին երկասիրութիւն ներկայացուց Գիտութեանց Ակադեմիայի Բարիզու (1776) . սորու գովեստիւքը քաջալերեալ մետասան տարի յարատեւութեամբ աշխատեցաւ կատարելագործելու իւր գործը : Քանին աւելի եղանակ հնարեց , եւ հուսկ ուրեմն նոցա չորսով յաջողեցաւ ընդօրինակել ճառ մի : Ի վարձ այս յաջողութեան՝ նորու արագրական ցուցակները (Tableaux tachygraphiques) արձանագրու եցան՝ գովարանական տեղեկագրով՝ նոյն Ակադեմիայի յիշատակարանաց մէջ (1787) : Մի եւ նոյն տարուան մէջ Լուգովիկս ժԶ.Դ կարգեց զԹէվիո իւր գպրապետ սղագիր : Հրատարակեց եւ ի 1802 մի երկասիրութիւն , զոր ճօնեց առաջին Հիւպատոսին : Թէվիոյի եղանակը հիմնեալ է լեզուին՝ քերականութեան եւ երկրաչափութեան սկզբանց վրայ : Իւր եղանակին մէջ 32 նշան կայ , որոց 12ը ձայնաւոր եւ 20ը բաղանայն առուից համար :

Հակառակ անխոնջ ջանից Թէվիոյի՝ սղագրութիւնը մեծ ծաւալրումն չունեցաւ ի Գաղղիա մինչեւ յմեծ Յեղափոխութիւն : Այս արուեստ այնքան սակաւ մշակուած էր մինչեւ այն ժամանակ , զի երբ յեղափոխական պերճախօսք սկսան իւրեանց ճառերով թնդացունել խորհրդարանին պահը , Մօնիքու իւնիվերսիտ լրագիրը չկարողացաւ գըտնել մի սղագիր՝ սահմանագրական ժողովին նիստերուն տեղեկագիրերն հաղագելու համար իւր ընթերցովաց : Այն պատմական նիստերու մի համառա տեղեկագիրը շարագրեց Մարէ , նախկին փաստաբան Պուրկօնեի խորհրդարանի , եւ որ ապա՝ Նարօլէօնի Առաջնոյ ժամանակ՝ եղեւ դուքս

(1) Ենաւ ի Պէի ի 1760 եւ մեւաւ ի Բարիզ ի 1819 : Աա՝ բազմաթիւ թագմանութիւններ երկասիրեց յանզիւրէնէ : Սորա Յաղաց կատակաղ աղագրութեան անուն զիրը չորրորդ անզամ սակարեցաւ ի 1803 :

Պատանօյի եւ նախարար արտաքին գործոց ի 1811 եւ նախարար պատերազմական գործոց ի 1813։ Մարէ սղագրութեան տեղեալ չէր, բայց իւր զօրաւոր յիշովութիւնը եւ մասուրական կորովը մեծապէս նպաստաւոր եղեն այս գժուարին ձեռնարկի ։ այսու ամենայնիւ Մօնիքիօր չկցառ հրատարակել հաւասարամարար՝ բայց միայն ոյն ճառերը որ գրուած կոմն նախարարէս պատրաստեալ էին։ Օրէնդրական ժողովի մէջ տարօրինակ հնար մ'ի գործ գրուեցաւ, որոյ կիրառութիւնը Լօկոկրաֆ անուն լրագրոց կը վերագրուի։ Ժողովիս նախադահին թիկնաթուին յետելոյս շինուած վանդակապատ խցկի մէջ մի քանի խմբագիրք կը նատէին բարբառեւ սեղանի մի շուրջը եւ կը գրեին ամէն խօսք կամ մասունք խօսից որ կը լոէին այս գրաւթիւնք կը հաւաքուեին ապա եւ կը շարադասուէին՝ ամբողջութիւն մի կազմելու համար։ Յիշեմ ասա հետաքրքրական տեղեկութիւն մի. ի 10 Օգոստոս 1792 Լուգովիկոս ՓԶ.դ եւ իւր ընտանիքը բարձրած էին Լօկոկրամի խցկին մէջ, մինչդեռ իւրեանց բազդին վրայ կը վիճէր ժողովը։

Տիրեբուարի Ժամանակ (1795—1799) միայն՝ սղագրութեան կիրառութիւնն սկսու յանձախել։ բաւական ձարսար ողագիրներ կային, բայց սոքա աւելի կը զրացէին փաստաբաններու եւ ուսուցչաց ձառերազ։ Պազզիայ առաջին կայսերութեան ժամանակ ողագրութեան կիրառութիւնը մնաց այս անձնուկ սոհմանի մէջ ու չկարողացաւ ձաւալուիլ։ Քազաքական ինչ ինչ պատճառներու համար։ Յայց յոյժ մշտկուեցաւ 1814 էն ի վեր, քանզի երեսիսամանական կատավորութիւնն աւելի լրացնանիստ հիման վրայ հաստատուելով՝ սուածի ողագրութեան եւս բոցաւ ընդարձակ մի սապարէ զ։ 1817 էն մինչեւ 1830 Մօնիքիօր պաշտօնական լրագիրը մի կոմն երկու ողագիր ուներ՝ խորհրդարաններու տեղեկագիրերն հաղորդելու համար։ Աս տակաւ տակաւ յաւել իւր սղագրաց թիւը եւ կարգաւորեց նոցա պաշտօնին կազմակերպութիւնը (1), որ, ի 1848, վերջնական կերպիւ հաստատեցաւ եւ մնաց նոյն ձեւի մէջ մինչեւ ցայ-

(1) Պարտ է յիշել զմլորօն, Մօնիքիօրի առաջնակարգ սղագիրներէն մին, որ 1848ի Փետրուարի թեղափոխութենէ յետոյ անդամ եղիւ առժամանակայ կառավարութեան, եւ ապա նախարար երկրագործութեան եւ զա-

ոօր յերկուս խորհրդագորանս Բարիզու (1) , ուր սղադրութեան կիրառութիւնը հետեւեալ կիրափւ կը կատարուի (2) :

Երկու դաս սղադրոց կայ . առաջինք , որ բազմաթիւ են , բեմին առարտու կը կենան՝ սաքի վրայ՝ ի ձախակազմն նախագահի . սոքա կը փոխանակուին ամեն երկու բազէ : Մասնաւր մի ժամանակացացյի միտկ առեղբ երկու բազէի մէջ ջրջանը կոտարելով ճշգիւ կ'իմացունէ նոցա այն պահը յորում իւրեանց պաշտօնը կը ուկի եւ յարում կ'աւարտի : Այս սղադիրք տառնի չտի են . երբ մին տառնձնանայ գծած նշաններն ի գիր անցունելու համար՝ 18 բազէ կը տրուի իւրեն այս գործը կատարելու համար : Երկրարդ դասու սղադիրք , որ նուազ են թուալ , տանենարանին խօսքերը կը նշանակեն՝ բեմին միւս կողմը կեցած . սոքա կը փոխաւին ամեն քառորդ ժամու : Առաջինք խրեանց նշաններն ի տովորական գիր կը փոխան հինգ առ հինգ թուարիկեալ թերթերու վրայ՝ դասակարգութեան դիւրու թիւն մասուցանելու համար , եւ իւրեանց գրութիւնքն կ'անցունեն հետզետէ Երկրարդ դասու սղադրոց ի վերաքննութիւն . սոքա կը համեմատեն զայն իւրեանց պազգեալ աեղեկազբին հետ , եւ , եթէ հարկ բլլաց , կը լրացնեն կամ կ'ուզգեն : Մի տնօրէն եւ մի օվնական անօրէն պարագաներու են հսկելու այս ձևունարկի կատարեալ գործադրութեան վրայ : Այս օրինակ կոմմունուր կողմանկերութեան չնորհիւ կարող կը վինին Պաշտօնական Օրագրոյն յանձնելու տմբողջ աեղեկագիր մի՝ երկարագոյն խոկ մի նիստի փոկմոնէ անմիջապէս յետոյ :

Մինչեւ հիմա շատ եղանակներ հնարքուեր են յԱնդգիւ , ի Պազգիս , ի Գերմանիս եւ յիտալիս . հիմունք նման են ի-

մասականութեան : Ֆորօն Քուլոն՝ ըլ թէմոյի գրութեամբ կը զործէր , բայց զայն բարեփոխեր էր :

(1) Ազագրական պաշօնն առ ժամանակ մի խափանեցաւ ի խորեգաւանս Գաղղիոյ . 1851ի գեկտեմբեր 2էն յետոյ պազիր արձակու եցան եւ փոխանակ նոցա հաղորդած ամբողջ եւզեկազիրներու՝ բաւականացան հակիրմ մի բաղուածով վիճաբանութեանց : Նարօլէօն Գ.ի կայսերութեան վերջին տարիներու մէջ միայն վերահասաւուեցան սղագիրք իւրեանց պաշօնին մէջ ի խորհրդարան :

(2) Մերակութիւն եւ երեսփախանաց ժողովներու պազիր կ'ընտրուի յիւ մրցման :

բարու, տաղակրութիւնը մանրամասանց մէջ է միայն։ Դիտելի է զի ամէն սղագիրք մի եւ նոյն ձեւերը կը դործածեն, այսինքն ու զղահայեաց՝ կողմանկի' զուգահեռական գիծեր են, որպէս բախ նախորդ յօդուածիս մէջ։ Զայս եւս յաւելում զի Խրաբրունչիւր սղագիր կը փոխէ ու սոծ դրութիւնը եւ մասնաւոր նշաններ կը հնարէ իւր զրութեան համար, այնովէս զի մի սղագիր չ' կարող ընթեռնաւ այլ սղագրի երկր։ Ներկայ դարաս սկիզբէն ի վեր հրատարակուած սղագրական բազմութիւն երկասիրութիւններէն յիշնը Մօնթինիեի Սրինօկրագի միհրօսիի, Թօնէն առ Բրերանի Սրինօկրագի եկամբեր, Կրօսլէնի, Ասթիէյի, Շօվէնի, Լակաշի, Միտիի, Էմի Բարիի, Իրօլիթ Բրէվոյի երկասիրութիւնները։ Այս եղանակները թէ յըրթի եղանակէն ծագում առեր են։ Խամակ յի վանկական եղանակին կը վերսրին Պլանի Օյիկրագին (համայնտղրութիւն) ի 1802, Վետալի Նօրօկրագին (նշանագրութիւն) ի 1819, Տէլլինո իտալցուայն եղանակ, ի 1848, Անթօնիո Մանեարոնի Միքրօրիֆո-բրարիխ սի սրինօկրագիա սղագրեաւ ի 1848, ի Թրիեսէթէ, Լէօնի Նարլէնկի ևս սրինօկրագիա ին սկի յեցիօնի տաղագրեաւ ի 1855 ի Թրիեսէթէ։ Ա. Թուրօյի Քուրբարիի և Թօրիկի սը սրինօկրագի տաղագրեաւ ի 1861 ի Բարիզ եւ ի Նանխ, Տիւրլուայէ եղանակ սրինօկրագի Տիւրուայէ, ուժ կը հետեւի յօդուածագիրը, Թօնտէօրի սղագրութիւնը (1868). Անարէի եւ Լուի Անարէի սղագրութիւնը (1887)։ առաջինը Գաղղիոյ ծերակուափ, իսկ երկրորդը դաստիանաց սղագիր են։ Ակօթ որ Մարթէնիիլ հրատակաց ի 1849 սղագրութեան մի պատմութիւն, զոր Թօնտէօր արտասալեց ապա ի Բարիխ։

Ա Խ Վ Ե Ր Զ

Ի Ց Օ Ւ Բ Ո Բ Ո Յ Հ Օ Ր Ն Մ Ե Ր Ո Յ

Գ Ր Ի Գ Ո Ր Ի Լ Ո Ւ Ս Ա Կ Ո Ր Զ Ի

Ա Ռ

Ա Մ Ե Ն . Ս Տ Ե Փ Ա Ն Ի Ո Պ Ե Տ Ր Ա Ծ Ճ . Ա Զ Ա Ր Ե Ա Ն

Ա Ա Վ Ա Տ Ե Ր Ա Ր Ք

Գերեշանիկ Հայրապետ ,

Երբ իմ ընկերք ինձ ասին ,
Թէ՛ մեր զիւղին հանդիսին
Հոգեւոր Տէրն ալ սիրով
Գուլ խոսացեր և զիրով .
Առի մելան՝ թուղթ՝ գրիչ ,
Եւ ըսի . ո՞վ Լուսաւորիչ ,
Մասալ մատրիտ տուր եռանդ ,
Հոգւոյս՝ կորով , սրբախ՝ խանդ ,
Ար կարենամ ես այն օր
Հեշտիւ յայտնել մեր Սուրբ Հօր՝
Յանուն իմ եւ ընկերաց ,
Թէ՛ մեր շատ եմք զգածուած ,
Ար պիս՝ հանի զմեկ օրհնել ,
Մեզ նոր իրախոյս շընորհել ,
Եւ մեր զիւղի մամեկութեան
Նոր զարկ մի տալ կրթութեան :
Երկա՞ր ժամեր զըրեցի ,

Զի՞աւնեցայ՝ քերեցի։
Ո՛չ ոք օգնեց, ոչ Հայր՝ Մալր,
Յոզնած էի ես ընդ վա՛յր։
Աշխատութեա՞նս ապարդին
Ա՛յս է ահա պատմութիւն։
Հա՛յր հոգեւոր, այս անզան
Ինձ շատ կանուխ է՝ կը զգամ.
Բայց գալ տարի մեծացած,
Ասու քաջի պէս ես կանգնած
Երգեր սըրտէս իմ բղիւեալ
Պիտի կարդած Չեզ ուղղեալ։

Աշակերտ Ս. Դրիգոր Լուսաւորչունու

Միջազիւղ, 17 յունիս 1890.

Վարժարանի

ԶԱՐԵ ՄԱԼԻՍՍԵԱՆ

ԳՐԻԳՈՐԻԱՆԻ ԱՐՇԱՐՈՒՆԵԱՑ ՔՈՐԵԹԻՍԿՈՊՈՍԻ

ՄԵԿՆՈՒԹԵԻՆ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՈՑ

Ա. Զ. Գ.

Անունեան Միսրանութիւնը ի բազմաց ճեռէ կը բաղ-
ձար իւր Մաստենագարանին զրչազբական ճոխութիւնը ներ-
կայացունել Ազգին. բայց ժանր և արգելիչ պատճառներ
և պատահարներ խսխանաբար եղած Լին իւր այս բաղ-
ձանաց գործադրութեան, որոնք յարդիք բառ խմբ բար-
ձուած ըլլալով, և միանգաւայն տեսնալով ուսումնակրու-
թեան օր բառ օրէ ծառալիլլի ի մէջ Ազգին, և գրական Հան-
գիսից ալ բազմանալը, որոց վերայ աւելցած վերջերս և
Պատկեր Հանդէսը, խնդութեանի սրտի իւր այս բաղձա-

նաց կատարման համար վութացաւ իրեւ միջնորդ ընդունիլ սոյն վերջին Հանդեսը՝ որով և հրամայուեցաւ ինձ, դիւնապետիս նորին Միազգանութեան, հաղորդել բառ սատշաճի խմբագրութեան Պատշիեր Հանդիսին, նախ հրաշակառն Պիտիկեայ գիրքը. երկրորդ՝ Գրիգորիսի Արշարունեաց Քորեպիսկոպոսի երկասիրութիւնը. յօրինեալ բառ խմզրանաց Վահանայ Կամարականի, յորչործեալն Պատրիկ մեծ : Առ ձանձրացած, ի Յունաց առ Ազգն հասուցած յարիքներէն, առանձնացած եր Բազրեւանդայ գաւառին Ա. Առուածածնայ վանուց մէջ, որ կը ճգնիր Սուրբ Գրոց ընթերցմամբ :

Գրիգորիս Արշարունեաց Քորեպիսկոպոսը վեցերորդ դարուն վերջերը սկսած էր ծաղկիլ, և իսր «Բնթերցուածոց մեկնութեամբ» մեծ նամբաւ հանել ի մէջ ազգին : Միաբանութեանս Դիւանին մէջ գոմուած երկասիրութիւնը հեղինակին՝ բաւական ստուար գործ մի ըլլալուն, ի ճահ չերեւցաւ Հանդիսիս միջոցաւ ի հրամարակ հանել, եւս առաւել գործոյն միօրինակութիւնը ի նկատի առնելով : Առատի հարկ համարուեցաւ միայն գործոյն յառաջարանով ի միասին առանձինն զլուխ մը տապագրութեան յանձնել . և այս մի միայն բանասիրաց զարտիսր մը տարու հեղինակին ոռոյն և տաղանդին նկատմամբ . խոստանալով այժմն, ի դէսպ ժամու, առանձինն տապագրութեամբ ի լորս հանել ամբողջ երկասիրութիւնը :

Ի Միջագիւղ Կ. Պօլսոյ, 1890 Մայիս 27.

8. ԲԱՏԱՆԵԼ ՉՈՏՈՑԵԱՆ

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՈՑ

ԶՈՐ ԱՐԱՐԵԱԼ Է

Յ. ԳՐԻԳՈՐԻԱՆ ԱՐՏԱՐԱԿԱՆԵԱՅ ՔԱՐԵՎՈՒՍԿԱՊՈՅԻ

•—•—•—•

Ա. • Գհարկ բանիս որ պահանջեցիր յինչն փոթառեա՞ն յազագս առասու ածային ընթերցու ածացն՝ ո՞վ կամապականդ վահա՞ն պատարիկ, հատացցի՛ քեզ յամբողոյն։ Ո՞չ ՚ի հարուստ մասց ու բարք ժողովեալ։ եւ ո՞չ ՚ի բարձրագոյն բանից յասածագոյն ուսուեալ։ այլ յաջխառսութենէ աղքատիւ մարհրդոցս գտեալ նույսու առացուածագք

Եւ վասն այսորիկ հե՞ղի առ այսպիսի փայթս զառց յասածագոյն՝ զի մի՛ նուազ զարացծու ջո՞չ իմաստութեան եկեղեցւոյ երեւեցուցից։ եւ կամ ախոս՛որ զվայելուչ զզեղեցկաւթիւն խորհրդոյս։ վասնզի ուժուորաց ոմանց եւ հոգեւորաց յասաքինութիւնն պատշաճ վարկաց զզործու զայց։ Բայց վասն զի ա՞յց եւ մե՛ծ եւ ողջախո՞չ մոօք՝ պատկեալ ծերութեամբ եւ իմաստութեամբ։ իբրև թագաւոր յԱստուծոյ ՚ի ժամանակիս ՚ի միջի մերում։ Եւ յորովորական հրաման աէրութեանդ քայ մի՛շու մարտակեաց զիւաց ՚ի հե՞ղի երկչօսութեանն մասց իմաց։ Որ իբրև ահագին իմն խորաց հանդիպիլ իմաստութեան ընթերցուածացն, ցնորեցա՛յ ՚ի խորհրդու, եւ պակաց եկալ ՚ի փախուստ գործաց բազում անգամ՝ ՚ի հնապանդ ութենէ յայսովիսի հրամանաց։ Խոկ ա՛յժմ վերստին հասելոց հրամաննա քո՞ ո՞չ կարցի ՚ի զիմի, ուստի խուստիկի յասածագոյն իբրև յալեաց ծովու, այժմ՝ ՚ի նոյն դարձեալ զիմեցի վաստահելով ՚ի չնորհ Հոգւոյն սրբոց։ Ո՞չ զիսեմ հնապանդ ութեամբ թէ յանդգնաւթեամբ, սոկացն զիմեցի իբրև։ ՚ի զրախամին զզեղեցկատեսող Աստուծոյ տեսչութեամբն առ մարզն՝ լի՛ զանապան պատզագք Քրիստոսի փրկութեան խորհրդագիրն։ Ինդ որս անդաւութիւն մարդու սիրութեամն շարք կալալ ՚ի խորհրդու, քավեցի ըստ իւրաքանչիւր մարզարկան առացուածոյ զթիսապասի փրկութեամն պատվզ՝ զոր կարգեալ յական պատմութեան

բանիս ընծայելով իսեղման քաջախորհուրդ իմաստութեանդ
քո։ Զի ընկալեալ զնազանութիւն յօժարութեանս իմայ
ըստ կարի զոր ինչ ընծայեցիս՝ վայելեցեաւ։ Եւ իբրև խո-
հեմ անձն եւ զօրաւոր մոտք, ակարութեանս իմայ՝ կամ
յանդ գնութեանս ներեցես

ՅԱՎԱԳՍ ՅԱԼԻԱԽՆԵԿԻ ՊԱՀՈՑՆ

Վասն ընդարձակագոյն եւ երկայնագոյն տակելոց եւ
գրելոց՝ զօրինակ եւ զիտրհուրդ քառաներորդի պահոցն
բազմաց յառաջագոյն, զօր կարի գեղեցկապէս խորհրդածե-
ցին, աւելորդ է զայնասիկ գրել եւ փառս գողանալ։ Բայց
եւ առանց հիմնի առաջնորդ՝ ոչ ոք կարէ շինել զրան կամ
զգործ, զի մի՛ ամենեւին օտար լինիցին, եւ մի՛ անկարու
առաջնորդելոց նոցա զբանն։ Բայց զերկուեանն չափաւորա-
պէս եւ ՚ի պէտ լսողացն ընդելութեանն։


Եարայարելի

ՈՒԴՅԵԼԻ Ք

Պատկեր երես 40 Արարական, ապէտք է կարդ ալ Ավարաց։

» » 105, 107, 108 Շատ, » » » Շատ,

» » 100 Իվկիի, » » » աւելի։



Պատկեր տամնեմինք օր մի անգամ կը հրատարակուի :
Բամանորդագրութեան տարեկան գինն է Կ. Պօլոյ համար 40 դամեկան , իսկ զաւառաց եւ օսար Երկիրներու համար 50 դամեկան , բըրատարի ծախէլ ի միտպին հաշուելով :

Եւրաբանչիւր թիւ 3 դամեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եկեղի փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բամանորդագրութեան և թերքին
պերաբերեալ այլ սամենայն խնդրոց համար :